

ները դիտելու հետ է, կրսէ քէ հիմա նոյեմբերի 15ին առաջուան ջափ ասուպ ջերեւնար : Այս կարծիքէն է նաեւ Պ. Պապինէ Փարիզու անուանի աստեղարաշխը :

ԵՐԿԱՅՆԱԿԵԱՅ ՄԱՐԳՈՒ ՆԿԱՐԱԳԻՐ.

Հոջակաւոր Հուֆյանտ գերմանացի բժիշկը, որ 1836ին մեռած է, այսպէս կըստորագրէ երկայնակեաց մարդը :

Հասակը միջակ եւ բարեձեւ . դեմքը ոչ այնչափ գունաւոր, վասն զի դեմքին շատ գունաւոր ըլլալը, մանաւանդ պզտիկութեան ատեն, նշան է սակաւակեցութեան . մագերը աւելի խարտեաշ քան քէ սեւ . մարմնոյն մորթը պինդ՝ առանց կարծր ըլլալու . գլուխը միջակ մեծութիւն ունի . անդամներուն վրայ երակները որոշ կերեւան . ուսերն աւելի կտրած են քան քէ տափկած . վիզը շատ երկայն եւ փորը շատ դուրս ընկած ջեն . ձեռուրները խոշոր են՝ բայց խորունկ ակօսներ ջունին . ոտուրներն աւելի լայն են քան քէ երկայն, եւ սրունքը գրեթէ կտր . կուրծքը լայն ու կամարածեւ . ձայնը զօրաւոր եւ քաջանչոզ . երկար ատեն շունչը կրնայ բռնել առանց նեղութեան : Ընդհանրապէս բոլոր անդամոցը մեջ կատարեալ ներդաշնակութիւն մը կըտիրէ . զգայարանքը առանց շատ փափուկ ըլլալու դիւրագգած են . երակին զարնուածքը ծանր եւ միակերպ :

Ստամոքսը զօրաւոր է, ախորժակը բաց եւ մարսողութիւնը դիւրին : Սեղան նստած ատենը վրան ուրախութիւն մը կուգայ . ամեն կերածէն համ կառնու . անոր համար ալ կերակուրի ժամին մօտենալը սիրով կըլիշէ : Ծանր ծանր կուտէ, ջուր քիչ կըխմէ, վասն զի շատ ջուր խմելը աղեաց բորբոքմանը նշան է :

Ընդհանրապէս քաղցրաբարոյ է, կերպը սիրելի, բնութիւնը հաղորդական, ուրախ, զուարթ, դիւրաւ կըսիրէ ու կըլուսայ . յիսակայութիւն, ատելութիւն եւ բարկութիւն հեռու են իրմէ : Կիրքերը միշտ մեղմ են . քէ որ յանկարծ բարկանայ նէ ալ, ամենեւին ջվնասուիք, որովհետեւ օգտակար տաքութիւն մը, շինծու ջերմ մըն է այն եւ ոչ քէ դառնութիւն եւ յուզումն մաղձի : Միշտ զուարճալի բաներու վրայ կուգէ մտածել, բնութիւնն ու ընտանեկան կեանքը շատ կըսիրէ : Փառասիրութիւն եւ ազահութիւն ինչ ըսել է չգիտեր . եւ երկրորդ օրուան պատահելիք բաներուն վրայ

շատ ջմտածեր, որպէս զի նոյն օրուան ուրախութիւնը ջայլայլի :

ՇԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆՆ ՌԻ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ.

Շան օգտակարութեանն ու հաւատարմութեանը վրայ Փարիզու Սիէքլ օրագրոյն մեջ հետեւեալ պատմութիւնը կըկարդանք :

« Պ. Կարոյոս Լ..., մէկէն 520 ֆրանք առնելիք ուներ, եւ քանի քանի անգամ գնացեր ստակն ուզեր ու միշտ սնոտի խոստամունքներով ձեռնունայն ետ դարձեր էր : Թր մըն ալ վերջի աստիճանի կարօտութենէ ստիպեալ նորէն կերթայ որ ստակն ուգէ . եւ ինչ մեծ ու անակնկալ կըլլայ ուրախութիւնը երբոր պարտապանը կըհանէ մէկէն ձեռքը 500 ֆրանքնոց բուղբ մը եւ 20 ֆրանքնոց ոսկի ձեռքը կըղնէ : Թուղքը դրամանոցին մեջ կըղնէ, բիկնոցին գրպանը կըխօթէ . ոսկին կըփոխէ՝ մանր ստակ կընէ եւ ճամբան որջափ աղքատ որ հանդիպի՝ ամենուն բան մը կուտայ : Ուշ ատեն այսպէս ուրախութեամբ շուտ շուտ քայելու ժամանակ որպէս զի բոլորովին մուրը չկոխած տուն հասնի, վասն զի տունը Փարիզէն դուրս է եղեր, տէրը կորսնցուցած տղամարաւ սովալլուկ շուն մը քովը կուգայ ու ջորս դին ցատքըտելով խեղճ կըբախէ : Կըխոջայ վրան Պ. Կարոյոս, կըբռնէ կըշոյէ գայն ու հետը կառնու որ տուն տանի :

Ճամբան միտքը կուգայ որ կինը կենդանի չսիրեր, ուստի եւ իր հիւրը շատ սիրով պիտի ջընդունի . բայց որովհետեւ մուրը կոխեր էր, միտքը կըղնէ քէ կրնայ առանց կեկանը ցուցընելու շունը ներս տանիլ, եւ կամաց կամաց անոր միտքը համոզել որ անտէր խեղճ շունը դուրս ջընէ : Բայց տուն կըմտնէ ջմտներ, կինը շունը կըտեսնէ ու կըսկսի երկանը երեսն ի վեր պոռայ կանջել որ զիտէ քէ շուն ջսիրեր, ինչո՞ւ առեր հետը բերեր է : Խեղճ մարդը կըջանայ ինքզինքը արդարացընել, եւ անոր բարկութիւնը իջեցընելու համար « Ձեա գիտեր, հինգ հարիւր ֆրանք բերի քեզի կրսէ » եւ ձեռքը ծոցը կըխօթէ որ դրամարուղքը դուրս հանէ ցուցընէ . գլխուն ձիւն կուգայ երբոր կընայի որ գրապանակը (ճըգտան) ծոցը ջկայ, ճամբան ընկեր է :

Այն կորստեան վրայ աւելի կըկատողի կինը, դառն խօսքերով երկանը աննօգութիւնը երեսը կըզարնէ, եւ տեսնելով որ շունը անկիւն մը քաշուած անձայն կեցեր կընայեր, վրան կըյարձակի